

ՄԵԾ ՅՈՐԵԱՍՆԻ ՓԱՐԻԶ

ՓԱՐԻԶ, Հոկտ. 26.

Երեկ իրիկուն, շաբաթ, 25 Հոկտ.,
Սորանի Ռիշիք ամփիթատրոնին մէջ
տեղի ունեցաւ Հայ տառերու դիւտին
1,500ամեակի և հայկական պատգութեան
400ամեակի համուսը նախաձեռնութեամբ
Փարիզի Հայ տառեալոց Միութեան։
Փարիզի համալսարանին վարչութիւնը սիր-
ալիք ընդունելութիւն մը ընկելով Հայ ու-
սանուցած դիմումն, հաճած էր արտօնել
որ հանդէսը կատարուի Սորպոնի ամէնէն
գեղեցիկ ամփիթատրերէն մէկուն մէջ և
համալսարանին վարիչ (recteur) Պ. Լիառ
ընդունած էր հանդէսին պատույ նա-
խաձեռնութիւնը։ Փարիզի Հայ գաղութին
ստուգր մեամսանութիւնը հերկաս էր-
թանացիք շատ քիչ էին դժբանատարու-
թաւալի և որ կազմակերպիչները չէին
խորհած հրաւիրել այս առթի բոլոր հա-
յասէր ֆրանսացիներն և Մամուլի ներկա-
յացուցիչները։ Դիմած էին հայացտ Բրօֆ,
Մաքլէրին, ինդրելով որ ան ալ ճան մը
արտասանէ, բայց դիմումը շատ ուշ կա-
տարուած ըլլալով, Պ. Մաքլէր, արդէն
այդ իրիկուտ համու ուրիշ յանձնառու-
թեամբ բանուած, չէր կրցած ընդունի ի-
րեն եղած հրաւէրը։ Մոռցած էին նոյն
իսկ հրաւիրել մեծանուն լեզուագէս և հա-
յացէս Մէյինն Այս կարեւոր պակասու-
թիւնը մատանին ընկել յատոյ, պէտք է
ըսել թէ հանդէսը շատ լաւ անցար, ա-
մենազիր ոգեւորութեան մը մէջ որ վա-
մաց սկիզբէն մինչև վերջ։ Հանդէսին
կ'մասնակցին գաղութին բոլոր առարե-
րը, կրօնական ու աշխարհական, դրա-
մատէր ու ընկերացարանն, դաշնակցա-
կան, հնչակեան և ազայինական, բանա-
սէր ու արուեստագէս, ևն։

Նախ խօսք առաւ գաղութին հոգեսոր
հովիւ Տ. Վուամապուն Ա. ք. Քիպար-
եան, որ յուզեալ շեշտերով բացաւ հան-
դէսը և այս ժեմ յորելեանին նշանակու-
թիւնը բացարեց։ Ենույ Արչակ Զօ-
պանակ Վիմագիր մեծ Հայրապետ Անա-
կին և ամեան Մերուրի Վլարտապետին յի-
շատակը, պարտք կ'անմարեմ քանի մը
բառ ըսել՝ ֆրանսէրէն, յորունից յատոյ-
ւու համար, յանուն Փարիզի Հայ գա-
ղութին և յանուն Հայ գպրութեանց,
Փարիզի Համալսարանին, որ վեհառու-
թաւակը, պարտք կ'անմարեմ քանի մը
բառ ըսել՝ ֆրանսէրէն, յորունից յատոյ-
ւու համար յատոյի այս հանդէսին, և մեծանուն քարիչ Պ. Լիառին, որ անոր
պատույ նախագահութիւնն հանդէսա-
ընդունէլ։

«Տիշինը մեր ազգային այրութէնի գիւ-
արին և մեր գրաւոր մատենագրութեան
հիմնարկումն հազար հիմնարիք անեակը
և Հայոց մէջ տապատութիւնը մուտքին
չորս հարիւրամեկը, մնանք արդարեն
նոյնինքն Հայկական մշակոյթի տան է որ
կ'առնենք այս իրիկուն։ Ու նոյն ատեն,
արեւմտեան մշակոյթին, Յոյն—Լատին մեծ
մշակոյթին արեւելեան ճիւղերէն մէկն է
որ կ'առնենք։ Որովհետեւ, ինչպատ գի-
տէք, Պ. Դարուն ընդդրկելով նոր ժա-
մանակներու կրօնին և իմինելով քրիս-
տոնայ ոգևով գրականութիւնն մը, Հայու-
թիւնը կ'ըլլար և է մինչեւ այսօր, Արե-
ւելիք սրբի սկզբ մէջ՝ յառաջապահն այդ
մշակոյթին, ու նաև անոր ապրածիչը՝
Մահմէտական Արեւելիքին մէջ։ Եւ եթէ
կին օրերուոր, իմաստինն է եղած իր
զիլսաոր մատարական առաջնորդը։ Եւ
լեզուն վերջնապէս կազմաւորելու և
ինքնարդում գրականութիւն մը և ար-
ուեան մը ինքնիքին համար սահեցելու
իր ճիգին մէջ, Ֆրանսան է, Եւրոպայի
ու է ուրիշ երկր աւելի, որ այդ գերը
կատարած է մամանակից յանձնն, Հայ
ժողովրդան գրական ու գեղարուես-
տական գերածնութիւնն մէջ։

«Մենք խորապէս բարեբախտ ենք ու-
րեմն որ կարող ենք կատարել այս անը,
մեծագոյնը մեր տօներուն, ծոցին մէջ
իսկ ֆրանսական մշակոյթի տանըին,
Փարիզի Համալսարանին հովանաւորու-
թեան առկի։ Ու մեզի համար պարտա-
կանութիւններու ամէնէն քաղցրն և
ամէնէն նուրիսկանն է, մեր ազգային
մշակոյթին մատուցուած այս մեծարա-
քին միացնել երախագիտութեան ու
սքանչացման արտայալութիւնն մը ֆրան-
սական հորակապ ու վեհանձն մշակոյթին
հանդէսէ»։

Ճամանի երկրորդ և ընդարձակագոյն
մասն մէջ, Զօպանեան հայերէն լեզուով
ի վեր հանեց Սահակայ ու Մերուրաց
կատարած գործին կենսական կարեւորու-
թիւնը Հայ ժողովրդին համար, և անոնց
շնորհին կազմուած Հայ աքագութեան
տառականք դրաւ կետագիր մէջ ար-
սկզբանական գործին մէտատեսեւ կենս-
ուու դիրք ոյցը առաջով թէ ազգային քա-
շացման թէ մատար զարդարացման և
թէ քաղաքական ինքնաւապահութիւնը

թեան տեսակէտով, եղբակացուց ըսե-
լով թէ լաւագոյն մեծարանքը զոր Հայ
ժողովուրդ կարող է մատուցանել Սա-
հակա ու Մերուրաց, անոնց գործն այ-
սունեած աւելի գիտակցութեամբ ու ե-
ռանդուով շարունակիլով, Հայ գրականու-
թեան ու դպրոցին բարգաւաճման ու
զօրացման իր ամրոցը ոյժով օգնելով է։

Դաշնակցութեան կողմէ խօսեց Պ.
Բարսեղ Շահապազ, Հնչակեան կուսակցու-
թեան կողմէ։ Պ. Թամազգեան, որ կ'իս-
սէր նաև յանուն Փարիզի Հայ ուսանու-
թական Միութեան, որուն ատենացպիրն
է, իրկութիւնը ալ չեշտեցին այն գրականու-
թէ մտաւորակն զարգացումը չի բաւեր
ազգի մը գոյութիւնը պահպանելու հա-
մար, այլ և անհրաժեշտ է նիւթեան
ուժը վաստակուած ազգի մը գրականու-
թիւնը համար։

Պ. Լևոնեան, աշուղ ծիմանիի որ-
դին և Գեւառուսեաւ թերթի անօրէնը, որ
Փարիզ կ'գանուուի այս սիջոցին, հայերէն
լեզուով և Պ. Ս. Խաւերի-բէկ ըանասէրը,
Գրանսերէն լզուուով, պատմական տեսու-
թիւններով լուսաբանեցին հանդէսին նշա-
նակութիւնը։

Գոյու նուպար փաշա, բուռն ծափե-
րու մէջ բամ բարձրացաւ և արասանեց
հակիմ ու գեղեցիկ ճառ մը ըսե թէ
պատշաճ կ'գանուէր, Հայ մշակոյթի այս
տօնին, երբ ամրոցը Հայ ժողովուրդը իր
անցեալին իշտանակներով կ'էրնուուի և
կ'ոգեւորուի, աեղեկութիւն տալ Հայկա-
կան դասաի արդիի կացութիւնը վրայ և
պարզել յոյսերը զոր Հայ ժողովուրդը բար-
գարու ու ունենալ իր պահպախին մասնին.
յայսունց թէ Տէրութիւնք վերջապէս հա-
մաձանութիւնը դուցուցած ան և կարգ
մը գոփուութիւններով ընդունած մասնու-
թիւնը յայսունը գոյութիւնը միայն, ը-
սաւ, որ թուրք կառվարութիւնն ընդունի
զայն ու գործադրէ, ինչ որ յուսալի նկա-
տական է։

Միքայէլ Վարանդեան, իսօք առնե-
լով Պայու փաշային յետոյ, Ֆրանսիսէրէն
լեզուով գնաւատեց Հայկական պատգա-
մաւորութեան նախագահին եռանդուուն,
անձնուէր և ազգեցիկ գործունէութիւնն
ինապատ Հայկական դատին, և յետոյ
Հայունք լեզուով իսկ ախսուութիւն Մէծ
Յորիկունի մասին, չնդլայնից միա-
ջանցներով գեղային գոյութեան ինքսա-
պաշապանութեան անհրաժեշտ ըլլալու
սկզբունքը։

Տ. Վուամապուն Քննյ. Քիպարեան
փակեց հանդէսը քանի մը իր խօսքու-
րու սկզբանը ուղարկուած է։

Հանգանակութեան սկսուած է արդէն
Փարիզի Հայ գպուրութիւն մէջ՝ Դարացական
Դրամագիւմիսին համար։

ԸՆԻՐԱՐ

ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՔԱԼԱՆԺՈՒՐ
ՊՈՒՍՏԱԿԱՑ ՀՐԱՎԱՐԱԿԱԳԻՐՆ ՈՒ ՏՏԵԽԱՎԱԳԻՏԸ

Քանի մը շաբաթ առաջ մնուած էր
Մշկի երեք հրամարակիներէն մին՝ Երվ-
հանէս Տ. Մաքրուսեան, և ամ կուգայ
մանուած գոյշը Պ. Ալեքսանդր Բալան-
թարի, որ առոյգ վիճակի մէջ, իր գոր-
ծունէութեան ամէնէն բեղմնաւոր չըշանին
կ'զրաւուի կեանքէ, այնպիս պահու մը,
երբ իր մշակած ու քարոզած սկզբունք-
ներուն արդինաւորուիլով պիտի տեսնէր
կովկասի մէջ։

Ակեցանդր Քալանդար, Թուրքիոյ
Հայոց համար անձնաթիւ ու մէջ մը, կամ
միայն անունով ծանօթ մը՝ իրը խմբագիր
և հրապարակագիր, Կովկասի Հայոց հա-
մար անձնուն գործին մը և նշանեկիլ
իւ մէր մէր, ոչ միայն իրը շառանակողը
դր. Արդրումի գործին, այլ և իր հանրա-
յին գործին մը, գիտական միտք մը, ան-
վահա ու անձնաթութ գաղափարի ա-
ռաքեալ մը, որ կրցած է միտք իր անձը
պատկանաւ ընծայել նոյն իսկ իր հակա-
ռակորդներուն։ Ակեցանդր Քալանդար
նշանաւոր դէմք մէր որ շատ կարեւոր
դիր մը կատարած է Կովկասի Հայոց
կեանքին երեսնամեակին մէջ, ոչ
միայն ազգային բորու կարմագիր Հայունքներէն և Հայ գիւղական համայնք-
ներուն արդինաւորուիլով պիտի տեսնէր
կովկասի մէջ։

Ակեցանդր Քալանդար, Թուրքիոյ
Հայոց համար անձնաթիւ ու մէջ մը, կամ
միայն անունով ծանօթ մը՝ իրը խմբագիր
և հրապարակագիր, Կովկասի Հայոց հա-
մար անձնուն գործին մը և նշանեկիլ
իւ մէր մէր, ոչ միայն իրը շառանակողը
դր. Արդրումի գործին, այլ և իր հանրա-
յին գործին մը, գիտական միտք մը, ան-
վահա ու անձնաթութ գաղափարի ա-
ռաքեալ մը, որ կրցած է միտք իր անձը
պատկանաւ ընծայել նոյն իսկ իր հակա-
ռակորդներուն։ Ակեցանդր Քալանդար
նշանաւոր դէմք մէր որ շատ կարեւոր
դիր մը կատարած է Կովկասի Հայոց
կեանքին երեսնամեակին մէջ, ոչ
միայն ազգային բորու կարմագիր Հայունքներէն և Հայ գիւղական համայնք-
ներուն արդինաւորուիլով պիտի տեսնէր
կովկասի մէջ։

Ակ. Քալանդարի դէմք ի գիւղացին ու
երկրագործ նուրբած ու ուշագրութիւնը,
ու դպրուած հանդիպ առաջորդ ու ա-
մէնէն կենսունաւ մասը, Հայ գիւղացին
ու Հայ երկրագործ իսրայէլի իր դատարան մէջ, Անիկան իսրայէլի ամփի-
լուսական գաղափարի կազմուած ամուսնութիւնը մէջ արդի գիւ-
ղացին այսուն ամուսնութիւնը մէջ արդի գիւ-
ղացին այսուն ամուսնութիւնը մէջ արդի գիւ-

ղացին այսուն ամուսնութիւնը մէջ է։